

նը սաստիկ հովի մը ազդեցութեամբը այնչափ շուտ կր հալի որ երկիրը չթեռչեր, հապա ձիւնը մէկէն ՚ի մէկ գուլորշի կը դառնայ: Խոնաւութեան համար հանդիպածը, բարեխառնութեան համար ալ կը պատահի, վասն զի ջերմաշափին վրայ տեսնուած փոփոխութիւնները աւելի մեծ են լերանց դադաթը քան թէ ձորերուն մէջ:

Տիրող քամիներն ալ մեծ ազդեցութիւն ունին խոնաւութեան մթնոլորտին մէջ բաժանմանը վրայ. երբ այս հովերը ծովային են, խոնաւութիւնը կ'աւելնայ, իսկ ցամաքային հովերը ընդհակառակին մթնորրալ կը չորցընեն, միայն թէ այս հովերը պաղ չըլլան, վասն զի ան ատեն օդին մէջ դառնուած ջրոց գորորշերը կը խոտայընեն:

Ինչուան հիմա զուրցածներնէս կը տեսնուի որ խոնաւութեան բաժանման խնդիրը ճշդած խնդիր մըն է այլ և այլ պատճառներու ենթակայ ըլլալով. այս պատճառներէս ոմանք հաստատուն են և ոմանք փոփոխական. բայց միտք պահելու ամենահարկաւոր բան մը կայ նէ այս է՝ որ ցամաքային և լեռնային կիմաները խոնաւութեան, ինչպէս նաև բարեխառնութեան կողմանէ. խիստ կիմաներ են. իսկ ծովային կիմաները թէ բարեխառնութեան և թէ խոնաւութեան կողմանէ հաստատուն կիմաներ են: Երբ հիւանդաց խորհուրդ տալու առիթ մը ըլլայ, երկրի մը բարեխառնութիւնը պէտք չէ դիտել միայն, այլ մեծաւ մասսամբ որոշունքը խոնաւութեան վրայ պէտք է հիմնել. վասն զի երբ չոր օդ մը թոքառաջքին մէջ կ'երթայ՝ անոր բարեխառնութեան աստիճանը կը բարձրացընէ և ջրոց գուրշեաց մեծ մասը կը կանէ, և այս չոր օդը խիստ և զրգուի է տկար կուրծքով կազմուած անձանց, որոնք աղէկ կը զգան օդին զօրութիւնը և խոնաւութիւնը: Ուրեմն հիւանդաց լեռնային կիմաները օգտակար չեն, ծովային կիմաներու տակ պէտք է որ քնավին, որոնք անոնց համար մեղմ կիմաներ են, թէ բարեխառնութեան և թէ խոնաւու-

թեան կողմանէ:

Խոնաւութեան բաժանման համար հոս տուած օրէնքները ընդհանուր օրէնքներ են. բայց կիմայից պատմութիւնը տեղն ՚ի տեղ գիտնալու համար շատ անգամ տեղական փորձեր հարկաւոր են, որոնք ճշգութեամբ կը յայտնեն կիմայի մը ճմարիտ կազմութիւնը:

Մրնողորոշին երկայն և ձղադած պատմութիւնը լինեցընելեն վերջը ուրիշ ելքու մը կ'անցնենք, որ ամեննուր ալ օգտակար կրնաց ըլլալ :

Չորերու մէջ և լերանց վրայի անտառներուն վերցուելով երկրին երեսը զարմանալի փոփոխութիւններ կը պատահին. զոր օրինակ առուակներուն ջրերը կը քիչնան, գետակները աւազով կը լեցաւին, ջրերու աղբիւրները կը ցամքին, գետակներու ջրերը յանկարծակի կը շատնան և մօտակայ երկրները կը կոխեն, նաւարկութեան չեն կրնար ծառայել, և այլն: Բայց այս ամեն դիպուածները այն երկիրները կը հանդիպին ուր որ մշակութիւնը քիչ ատենուան մէջ մեծ փոփոխութիւն մը կրած է, անոր համար դիտմամբ յմերիկոյ երկրը կ'ընտրենք ուր աս զուրցած դիպուածներս աղէկ կը տեսնուին: Ծառերուն վերցուելուն ըրած ազդեթիւնը լաւ ըմբռնելու համար՝ ճերուն ջրերը և դիրքը պէտք է դիտել, և այս բանիս համար ճանապարհորդաց պատմութիւնները կրնան մեղի ծառայել: Նախ քննենք այն տեղերը ուր մշակութիւնը փոխուած չէ:

Քորտիկեան լերանց վրայ 4,000 մէջը բարձրութեամբ կը գտնուի լոգալինք. ճամբորդներ այս լիճս տեսած են 1542ին 1652ին. իսկ 1824ին Պ. Պուսէնկօն գնացած պտրտած է այն կողմերը. Ծին վրայ Յ գար առաջ եղած նկարագրութիւնը հիմակուան ունեցած դրբին համաձայն է. լիճը նոյնպէս մնացած է, միշտ բոլորածն է և 2 փար-

սախ տրամադիծ ունի . բայց երկիրն մշակութիւնը ամենևին չէ փոխուած :

Քիղոյի , մօտերն է սուրբ Պօղոս լիճը մշակուած ձորի մը մէջ որ ծովուն երեւ աէն 2762 մէդր բարձր է . լիճը և երկրին մշակութիւնը երկար ատենէ 'ի վեր փոփոխութիւն մը չեն կրած :

Ուրեմն այն երկիրները ուր մշակութիւնը և անտառները չեն փոխուած , լեռուն գիրքը և ձեւ հաստատուն մնացած են : Դիտենք հիմա թէ ի՞նչ կը հանդիպի մշակութեան փոփոխութեամբ :

1555ին Վալէնցիա լճէն 2000 մէդր հեռու տեղ մը հիմնուեցաւ Նուէվա Վալէնցիա քաղաքը : 1800ին Հիւմագորդ աս երկիրը պարտելու ժամանակ քաղաքը լիճն 5260 մէդր հեռուն գրտաւ . յրերը ցածցեր էին . քանի մը կղզիներ որ կը յիշուէին հին նկարագրութեանց մէջ՝ պատի լեռներ դարձեր էին , և այն տեղուանքը ուր ատենաք բան մը չկար , կղզիներ կը տեսնուէին , վասն զի երկրին անտառները չնշուեր էին : 1825ին , 25 տարի վերջը Պ . Պուսէնկոն տեսաւ որ լիճը նորէն իր առջի լայնութիւնը առնելու վրայ էր , բայց մշակութիւնը երեսէ ձգուելով քաղաքական պատերազմներու պատճառաւ երկիրը նորէն անտառացած էր :

Նոր կրանատայի մէջ Ռապադէ քաղաքը 18երորդ դարուն մէջ լիճ մը եղերդներն էր . անկէ 'ի վեր յրերը քաշուեցան և լիճը երկուքի բաժնուեցաւ մօտակայ երկիրներուն ծառերուն կրտրուելով : Նոյն ձորին մէջ է քէքընէ լիճը որուն երկայնութիւնն էր 16երորդ դարուն մէջ 10 փարսախ և լայնութիւնը 3 փարսախ . իսկ 1825ին փարսախ մը երկայնութիւն և $\frac{1}{2}$ փարսախ լայնութիւն ունէր միայն :

Համբարձման կղզւոյն մէջ ճանապարհորդները գեղեցիկ աղբիւր մը տեսած էին ծառերով ծածկուած լերան մը ստորոտը . լերան ծառերը կտրուելին վերջը աղբիւր կը ցամքի . քաղաքական պատերազմներու ժամանակ մշակութիւնը երեսէ ձգուելով , ծառե-

րը նորէն կը մեծնան և աղբիւրը դարձեալ կը տեսնուի :

Պարոն Պուսէնկոն 1825ին Բոբայեան գաւառին մէջ մետաղաց գործարան մը հաստատած էր , և մօտ լեռնէ մը իջած յրերը մեքենայից շարժմանը կը դորժածէր . դորժարանը երթալով ծաղկեցաւ , տեղոյն բնակիչները շատնալով սկսան երկիրը մշակել . Երկու տարի վերջը ծառերը բոլորովին կտրուեցան , բայց յրերն ալ քիչնալով՝ ալ բաւական ուժ չտնէին մեքենաները դարձնելու :

Այս ամեն դիպուածներէս կրնանք հետեցընել՝ թէ անտառներուն վերցուելով յրոյ դոլորշիացումը աւելի դիւրութեամբ կ'ըլլայ , միւս կողմանէ ալ յրոյ դոլորշեաց խոտացումը և կամ ըսեմ անձրենները խիստ անկանոն կերպով մը կու գան և երկիրը կ'աւրըշտըկեն , իսկ անտառայից երկիրներուն մէջ , անձրեաց յրերը հողին երեսը կը կենան , և պայծառ գիշերաց ժամանակ՝ ծառերուն տերենները գիշերուան ճառագայթման պատճառաւ պաղելով՝ օդին մէջ զրտնուած յրոյ դոլորշիքը կը խտացընեն : Ուրեմն ծառերը իրենց ներկայութեամբ ըստ օդին մէջ գտնուած յրոյ դոլորշիքը կը պակսեցընեն , անձրեններուն սաստկութիւնը կը չափաւորեն , որով յրերուն վազուածքը միակերպ կ'ըլլայ , երկրին տակնուվրայ ըլլալը կ'արգելեն և գետակներուն աւազով լեցուիլը կ'ուշացընեն :

ՀԱՄԱՌՈՅՏ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Քաղդէացոց հին դպրուքեանը վրայ .

Ինչպէս յայտնի է ամենուն՝ ընդհանուր մարդկութեան հարկաւոր եղած գիտութիւնները , յրենեղեղէն ետքը մասնաւորապէս նոյեայ տանը և իր ազգաւոհմին մէջ անկորուատ մնացին . ուրոնցմէ տարածուեցաւ այն ամեն աղքաց մէջ՝ որոնք իրենց բնակութիւնը